

վախցընելու համար , սակայն վստահութիւննիս մեր տկարութեանը վրայ է . վասն զի խելքը և ընկերութիւնը՝ մեր ամէն պակասը անթերի կը լեցընէ . Իստուծոյ չնորհաց այս երկու գեղեցիկ ընծաներովը ամենուն ահաւոր և բոլոր արարածոց տէր կ'ըլլանք :

„ Դանականութիւն և խելք ըսածնիս աստուածային հոգւոյն մէկ մասն է , և ամէն մէկերնուս մարմնոյն մէջ բաժնուած՝ կենդանիներէն վեր բարձրացընելով՝ Իստուծոյ բնութեանը կը մօտեցընէ զմեզ : Խյելքն է կանոն մարդ . կային առաքինութեանց , և անով միայն ուրիշ կենդանիներէն կը զանազանինք : Մնկերութիւնը ուրիշ բացարձակ իշխանութիւն մըն ալ կու տայ մարդուս՝ զինքը իրեն բնական մթնոլորտէն ալ դուրս հանելով : Կարողութիւն կու տայ որ բուռն հիւանդութեանց զօրութիւնը կոտրէ , ծերութիւնը միմիթարէ ու ցաւերը փարատէ . ընկերութիւնն է մարդկային կենաց ամենէն աւելի հաստատուն յենարանը . վասն զի իրմէ զատ ուրիշ կապ մը չկայ որ մարդկութիւնը իրարու հետ միացընէ :

„ Արդուս անհրաժեշտ պարտքն է նաւակոծելոյն ձեռնտուութիւն ընել , մոլորելոյն ճամբայ ցուցընել , քաղցելոյն իր հացէն մասն հանել , ուրիշները ամենէն չարհամարհել , գիտնալով թէ ամենուն հայրն ալ մէկ է՝ Իստուած : Կրից դէմ կենալու է . վասն զի աւելի դիւրին է անոնց մուտքը խափանել մեր սրտին մէջ , քան թէ մտնելէն ետքը դուրս վարնտել : Կրծանիկ կեանք անցընելու մի միայն հնարքը այս կերպով կ'ըլլայ . վասն զի կրքերը լուելու որ ըլլան՝ առաքինութիւնը կը սկսի խօսիլ , և ճշմարիտ երջանիկութիւնը առաքինութեան մէջ է . ինքը մեզի կը սորվեցընէ որ ձեռքերնէս եկածին չափ՝ Իստուծոյ նմանելու ջանանք . ինքն է մեր ազատութեան և հանգստութեան պատճառը : Ի՞նիրաւութեանց համբերելու որ ըլլաս անոնցմէ վնաս մը չես տեսներ . միտքդ զիր թէ երջանիկ ես , և այս ատենը միայն երջանիկ կ'ըլլաս „ :

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ .

Հասոնի ու Աբգանա-որդաց ճամբորդութէ :

ՎՐԻՍՏՈՍէ 1360 տարի առաջ երբ որ Յունաստան դեռ բարբարոսութեան մէջ էր , յաերէի Իտամաս անունով թագաւորը իր երկու տղաքը մէկը մանչ Փրիքսոս անուամբ և մէկալը աղջիկ Խըլէ կողուած՝ իրենց խորթ մօրը թելազրութեամբը Պինտոսի կողմերը քըշել տուաւ Սսկեգեղմանուամբ նաւով մը , և կամ ինչպէս առասպելք կ'ըսեն՝ ոսկեղէն գեղմ ունեցող խոյի մը վրայ հեծած . որոնք հիմակուան Չանաքքալէսի ըսուած նեղուցէն անցնելու ատեն՝ Խըլէ գիպուածով մը ծովը ինկաւ , անոր համար նոյն ծովն ալ իր անուամբը Խըլեսպնտոս ըսուեցաւ , այսինքն է Խըլէի ծով . իսկ Փրիքսոս յաջողութեամբ ճամբայ ընելով՝ Կողքիս հասաւ հոյն զոհ ըրաւ Աբիսի , ու իրեն յիշատակ նոյն ոչխարին գեղմը տաճարին մէջ կախել տուաւ որ Խոհի գեղմ ըսուեցաւ . վրան ալ պատզամ ելլաւ որ եթէ աս գեղմը գողցուի՝ տեղացի թագաւորն ալ կը սպաննուի , անոր համար թագաւորն հրամայեց որ զօրքով պահպանութիւն ընեն որ չըլլայ թէ գողցուի : Այս լուրս երբոր Յունաստան կը զրուցուէր , յաեսաղիոյ թագաւորը Պեղիաս՝ Յասոն անունով եղբօրորդի մը ունէր՝ և վրան կասկածելով կ'ուղէր սպաննել , երբոր աս ոսկի գեղման լուրը լսեց՝ նենդութեամբ համոզեց զինքն որ երթայ այն գեղմը գողնայ , միտքը դնելով որ անշուշտ կը սպաննուի :

Յասոն այս առաջարկութիւն յանձն առաւ , ու Աբգոն անունով մարդու մը մեծ ու փառաւոր նաւ մը շինել տուաւ որ շինողին անունովը Աբգանա ըսուեցաւ , և Յունաստանի կտրիծները գլուխը ժողվելով ճամբայ ելլաւ ու գնաց Կողքիս , և թագաւորին աղջկան վարպետութեամբը ոսկի գեղմը գողցաւ ու

փախաւ : Այս է աչա Արգոնաւորդաց ըստած դեպքը՝ որուն ստուգութեանը վրայ տարակուսելու բաւական պատճառ չկայ , թէպէտ և ինչպէս այնպիսի ժամանակի մէջ պատահած ուրիշ դիպուածները , այս ալ շատ առասպելիներով խառն է , բայց ըուն գործքը որ է պատմութեան հիմք՝ հաւանականութեան շատ պատճառներ ունի :

Հին պատմիքը ամէնքը այս ձամբորդութեան ստուգութեանը կը վկայեն , և ուրիշ աւանդութիւններէն կը տեսնէնք որ առջինը Հասոն չեղաւ որ այսպիսի ձամբորդութե ձեռք զարկաւ : Աւ ծովուն վրայի Ախոպ քաղաքը Ապիովնի կամ Այափոսի ընկերներն շինեցին , որ Վրիստոսէ 1866 տարի առաջ՝ շատ ընկերներով Արգոսէն դէպ՚ ՚ի Լոգիատոս գաղթական գնաց : Փրկիքոս և Լոլէ՝ որոնց պատմութիւնը բոլորովին առասպելներով խառն է , Հասոնէն զարմը առաջ են : Խիտորոսը զօր Հոմերոս կը յիշատակէ՝ Փրկիքոսի տղան հիմնեց , նոյնպէս Փրկիքոսի տղան էր որ Տրապիզոնի արևելեան կողմը Աթենասայ մեհեան մը շինեց :

Հասոնի ձամբորդութեան աւանդութիւնները՝ իր քաղած տեղերը , խել մը ատեն բերնէ բերան կը պատմուէին , և Հասոնի համար կ'ըսեն ոմանք թէ մինչեւ Արաց աշխարհը գնաց : Հունաց հին ատենէն ՚ի վեր Աւ ծովուն ծանօթութիւն ունենալին անկէ յայտնի է , որ անոնցմէ այն կողմերը գացող գաղթականները՝ որոնք պատմութեան մէջ շատ կը յիշատակուին , Աիկիլիոյ և արևմտեան գաղթականներէն երկու զարմը առաջ էին :

Հասոնի ձամբորդութեան մէջ յիշուած աւանդութիւնները և Լոգիանեան Պոնտոսի կամ Աւ ծովու ափանցը վրայ ձգած յիշատակները՝ յայտնի կը վկայեն աս դիպուածիս հնութեանը : Աթենայն պատմագիրը կ'ըսեն որ Հասոն Այետաս թագաւորին քովը գնաց որուն քովն էր ոսկեգեղմը , և թէ փախչելու ժամանակը թագաւորին աղջիկն ալ միատեղ տարաւ :

Հասոնի դարձին վրայ տեղական աւանդութիւն մը չկար , և իր այս ձամբորդութեանցը վրայ ինչ ծանօթութիւն ալ որ կայ՝ իրմէ խել մը դար վերջը գրուած է : Ուստի Հոմերոսի Ազիսեսին պէս Արգոնաւորդաց դիւցազն ալ բանաստեղծից առասպելազարդ աշխարհներուն մէջ կը պտրտի :

Լոգիանեան Պոնտոսը հին ատենը Ավկիանոս կը կարծուէր , և արևելեան ու հիւսիսային ափանցը վրայ Հոմերոս ամենեւին ծանօթութիւն չունէր : Անոր համար որոնք որ Հասոնի ձամբորդութիւնը առջի անգամ հրատարակեցին՝ բնականապէս այնպիսի տեղուանքը կը դնէին , որոնց վրայ նոյն ժամանակները ուրիշ ծանօթութիւններ չըլլալով , ուզածնուն պէս շինծու առասպելներ կը յարմարցնէին , որով ետքիններէն ալ ոմանք կարծեցին որ Հասոն Լոլէս պոնտոսէն անցնելու տեղը Ավկիանոսէն անցաւ ու Յունաստան դարձաւ : Անկէ վերջը քանի որ աշխարհագրական ծանօթութիւնները ընդարձակեցան այս ձամբորդութեան վրայօք ալ յիշուած պատմութեանց անկարելիութիւնը յայտնուեցաւ , ու նոր նոր առասպելներ մէջը մտան պատմութե գլխաւոր մասունքը հաստատուն պահէլու համար : Բայց որչափ ալ բանաստեղծից ձարտարութեամբը անյարմար դիպուածներ մէջը մտան՝ Արգոնաւորդաց ձամբորդութեան ստուգութեան կարծիքները չուազեցան :

Արգոնաւորդաց պատմութիւնը գրողը ինչպէս որ կ'երևնայ Լոգիանեան Պոնտոսի ափանց բնակչացը վրայ շատ տեղեկութիւն ունէր , վասն զի իր դիւցազնոյն Կողքիսի հիւսիսային կողմերը ըրած ձամբորդութիւնը պատմելու ժամանակ շատ ազգերու անուններ կը յիշատակէ ինչպէս են Տաւրոս , Ելենք , Կոմատք և Լաղբեանք , և Աէպլուտեան ձաշիձններուն քովերը որ է Ացախուծովուն եղերքը՝ Աղեղնաւոր Ակիւթաց մէ՚ի զատ կը յիշատակէ նաև Աէպլուտք , Աւրումատք , Կեղտք , Կիմմերեանք և Արիմաղքը որ Կիկղոպայց պէս տգեղ

աղդ մը են եղեր և մէջերնին ձի հեծնալը շատ սովորական է եղեր . Առասպելքալ ճամբորդութիւնը աս Ո՛հովտեան ներքին ծովուն եղերքներէն կը սկսի ուր պատմին ստոյգ ծանօթ ութիւնները կը լրմրննան : Ի՞նոր համար մենք ալ չենք ուզեր մանրամասնաբար քննել անոր մէջ յիշուած աշխարհքները՝ հապա միայն յիշենք անոնց մէջ երևելի սեպուած Կիմմերեան ժողովուրդը :

Հոմերոս զատնքը Ովկիանու ծայրերը կը դնէ , Արգոնաւորդաց քերթողը Արևմտեան Ովկիանու և Կրոնեան ծովուն մէջ կը կարծէ : Հոմերոս խիստ ընդարձակ կը խօսի Կիմմերեան երկիրներուն մութ ըլլալուն վրայ ուր որ արևուն ճառագայթները չեն զարներ . Արգոնաւորդաց քերթողը կը ջանայ ասոր պատճառը մեկնել , որով քննչաց յարմար առիթ կու տայքննելու հնոց զրուցած Կիմմերեանց երկրին ուր ըլլալը . բայց ինչպէս կարելի է այնպիսի երկրի մը դիրքը գտնալ՝ որուն կալքէ և Ոփիեան լեռները արևելքէն , Փլակուալեւր հարաւէն ու Ալպեանց լեռները արևմտաքէն կարգելուն որ արևուն ճառագայթները չզարնեն : Արդ կ'երենայ թէ Կիմմերեանք բանաստեղծից հնարած Կիմմերիս երկիրը կը բնակէին . որ է խաւարային երկիր մը , այս առասպելը խիստ շուտ մէկդի ձգեցին Յունաց քերթողները . բայց Փիւնիկեցւոց մէջ ալ աւանդութեամբ կ'ըսուեր որ երկրիս արևմտեան կողմը խաւարային երկիր մը կար : Այս առասպելեալ կարծիքս Փիւնիկեցւոց մէջ մտնալը կընայ երկդիմի բառէ մը առաջ եկած ըլլալ , ինչպէս ոմանք կը կարծեն որ Հնդկացմէ առաջ եկած ըլլայ , որոնք կ'ըսէին թէ Կ աւամարի անունով Հնդկաց չաստուածը աշխարհքիս արևմտեան կողմը կը բնակիր , և այն երլուսնոյ բնակութեան տեղը որ Արաքսու լեզուով Քամար կ'ըսուի : Բայց ինչ որ ըլլայ այս կարծիքներուս աղբիւրը յայտնի է որ Արաքսու միջին դարու ժամանակ նոյն կարծիքները ունէին , և արաքսու նաւորդներն ալ որ

Դժուանտեան Ովկիանու մէջ երկայն ճամբորդութիւններ կ'ընէին , և իրենք կը պատմէին որ Ովկիանու խոր խաւարին պատճառաւ կը հարկադրէին ետ դաւնալ : Վհնիչներէն ոմննք տեսնալով որ բոլորովին առասպելեալ բան են արևմտեան կողմի յիշուած Կիմմերեան ժողովուրդը՝ Աքսինեան Պինտոսի եղերքի բնակիչներէն ոմանք են ըսին : Բայց այն աղբերը բուն պատմութեան մէջ յիշուած են և խիստ շատ երևելի յիշատակներ թողուցած , որոնք քննչաց մէյմէկ ապացոյց են նոյն ազգին երկրին հնութեանը վրայ :

Արովչետե այս ճամբորդութեան մէջ Յասոնի Կողքիսէն Ովկիանու ելելը պատմութեան գլխաւոր պարագաներէն մէկը կը սեպուի , շատերը կարծեցին որ ինքը Պանութ գետէն անցած ըլլայ , որ նոյն ատենները դեռ չէր ճանչցուած : Պինդարոս՝ Արգոնաւորդք Արսիտեան , այսինքն Կարմիր ծովէն և հարաւային Ովկիանոսէն անցան կ'ըսէ , և Արաքիոյ ծոցոյն վրայ ալ ծանօթութիւն չունենալով , բանաստեղծական բացատրութեամբ՝ տասուերկու օր կ'ըսէ և իբիոյ ցամաքին վրայէն նաւերը ճամբայ ըրին ու Վիջերկրական ծովը մտան : Ակատոս Պինդարոսի կարծիքը շտկել ուզելով , Յասոն Փասիս գետէն ճամբայ ընելով Ովկիանոս մտաւ և Ովկիանոսէն՝ Լեզոս գետը մտաւ , կ'ըսէ . ուսկից կ'իմացուի որ աշխարհագրական տեղեկութիւննին խիստ քիչ էր : Հին բանաստեղծները բնական աշխարհագրութեան վրայօք ալ քիչ տեղեկութիւն ունենալին անկէ ալ յայտնի է որ գետերու աղբիւրները Ովկիանու հետ հաղորդութիւն ունին կ'ըսէն :

Դժեն անոյննելով Յունաց գաղթական ները Աքսինեան Պինտոսի բոլոր եղերքները քննելով , դէպ 'ի Ովկիանոս հաղորդութիւն չունենալը ցըցուցին , և քերթողք բոլոր հին աւանդութիւնները աւրելով բանագատեցան ըսելու որ Յասոն Պանութին ու Աւային մէջէն ճամբայ ընելով ցամաքի կողմէն Արքիական ծովը մտաւ :

Հոմերոսի գրուածներէն ու այս վերոյիշեալ կարծիքներէս կը տեսնուի թէ այն ժամանակները ի՞նչ աստիճանի էր Հյունաց աշխարհագրութեան վրայ ունեցած ծանօթութիւնը . որոնք Հյունաստանէն դուրս մինչև Եզդիպտոս , Փոքր Ինիա ու կղզիները կը ճանչնային . ասոնցմէ դուրս ամենայն բան իբրև հրաշալիք կը պատմուէին : Ի՞ն ատենի ամէն մատենագիրներն ալ կ'ըսէին որ իրենց գիտցած երկիրներէն դուրս դէպ 'ի արեւմտեան կողմը ուրիշ երկիր մ'ալ կար . Հոմերոս ալ նոյն կողմերը կը դնէր երջանկաց աշխարհը , իսկ Եսփողոս արեւմտեան կողմն է , կ'ըսէր , երջանկաց կղզիները ուր դիւցազունք կը բնակէին : Ինյաց քանի որ աշխարհագրութեան ծանօթութիւնը մէջներնին կը ծաղկէր այնչափ այս սուտ կարծիքները օրէ որ կը վերցուէին :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հետախային ծովերուն մէջ եղած ինչներուն
Բաղմունիւննը :

Ո ԵՐԻՎԵՐԱՆՑ մտածելով շատերը կրնան ըսել , թէ աշխարհին բեւեռի կողմերը ի՞նչ բանի կուգան , որ սաստիկ ցրտութեան պատճառաւ ոչ մարդուս բնակութեանը յարմար են , ոչ կենդանեաց և ոչ ալ բուսոց : Ինյաց թէ որ մէջմը հօն տեղի կենդանեաց բազմութիւնը մտածելու ըլլանք , ինչպէս են զանազան ջրային թռչուններ , նապաստակ , ձերմակ արջ , գայլ , աղուէս , կղնաքիս , աքիս , կուղը , և այն , որոնց գեղեցիկ մուշտակները կը հագնինք առանց քննելու թէ աս կենդանիները աշխարհին որ կողմը կ'ըլլան , ան ատեն շատ տարբեր կերպով կը մտածենք : Հոս միայն հիւսիսային ծովերուն ձըկանց բազմութիւնը յիշենք :

Հյունաննես Շէֆֆէր | ափոնիացի պատմիք կ'ըսէ թէ միայն Դատունէց

գետէն տարին ինչուան հազար իրեք հարիւր նաւակ Առաջն ըսուած ծուկը կ'ելլէ . և ասկէ ելած թիւտանա ծուկն ալ մարդաչափ խոշոր կ'ըլլայ , և տարին այնչափ կ'աղեն որ անով հիւսիսային չորս մեծ տէրութեանց ժողովուրդները կրնան կերակրուիլ : Ինյաց ասիկայ ծովու ձկանց առատութեանը դիմաց բան չէ . հիւսիսային ծովերէն կ'ելլեն այն վիթխարի կէտերը , որոնց երկայնութիւնը վաթսուն ոտք կ'ըլլայ , լայնութիւնը քսան ոտք , թանձրութիւնն ալ տասնը ութը ոտք . ուսկից ինչուան հարիւր երեսուն խոշոր տակառ եղ կ'ելլէ , և ձարպը այնչափ թանձր է որ մասնաւոր լայն ու երկայն կացիններով կը կտրէն : Կարձեալ հիւսիսային ծովերէն ուրիշ շատ տեսակ ձկներ կ'ելլեն , ուսկից Եւրոպացի վաճառական ձկնորսները գանձ կը դիզեն , ինչպէս են Ֆրանք , առլուկ , Ֆլյուտ , իւսկիւնիւն , ափիկա , շանաձուկն , ծովու հորթ , խոզաձուկն , ծովաձի , ծովու միեղջերու , սղոցաձուկն , և այն , որոնք զանազան տեսակներ ալ կը բաժնուին , և սովորական բարեխառն գօտիներու տակ գըտնուածներէն ալ անհամեմատ խոշոր կ'ըլլան : Ոինկան այնչափ առատ է որ բոլոր Եւրոպա կրնայ կերակրուիլ . կը պատմեն թէ երբեմն այնչափ լեցուեր է ծովը ոինկա ձուկով որ մարդիկ ժողվելու չեն բաւած . տարի մ'ալ այնչափ լեցուեր է քանի մը ասպարէզ տեղ բոլոր ծովուն երեսը ծածկելով որ քառասունուհինք հազար պղտիկ ու մեծ նաւեր , իրեք հարիւր հազար ալ մարդ չեն կրցած իրեք ամսուան մէջ բոլորը ժողվելու : Կոյսպէս 1610 ի՞ն Հոլանտացիք իրեք հազար նաւակ ու ինը հարիւր նաւ տակառներով աղած Հոլանտա տարեր են . և որովհետեւ աս առատութիւնը շատ անգամ կը պատահի , անոր համար կ'ըսէն թէ հիւսիսային ձկնորսութեան վաճառականները հնդկային ընկերութեան վաճառականներէն ալ հարուստ են :

Ի՞ս ոինկա ձուկը սովորաբար բազմութեամբ հիւսիսային ծովերէն Առ